

2126

# ՏԱՐԱԿՈՅՈ

Կ.Ա.Մ

Գործնական թելադրութիւններ այնպիսիներու  
համար որոնք մտային դժուարութիւններ ունին  
Քրիստոնեական հաւատքին նկատմամբ

Եկրիստ կտր



Ա. ՊՈԼԻՍ

ՅԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ Յ. ՄԱՅՐԱԿՈՍՅԱՆ

1920

241  
5-16

241  
5-16

# ՏԱՐԱԿՈՅՑ

Կ Ա. Մ

Գործնական թելադրութիւններ - այնպիսիներու  
համար որոնք մտային դժուարութիւններ ունին  
Քրիստոնեական հաւատքին նկատմամբ

ՃԵՐԻՈՒՏ ԷՏԻ

ԹԱՐԳՄԱՆ ՈՒԱԾ

Երիտասարդաց Քրիստոնէական Ընկերակցութեան  
Նիւ Եորքի Միջազգային Թանձնաժողովին Կողմէ  
հրատարակուած Անգղիական բնագրէն

2001

Կ. ՊՈԼԻՒ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԹԵՈՍՆԵԱՆ

1920

2010

## ՏԱՐԱԿՈՅՄ

ԿԱՄ

Գործնական թելադրութիւններ այնպիսիներու համար  
որոնք մասին դժուարութիւններ ունին Քրիս-  
տոնէական հաւատքին նկատմամբ

Տարակոյսը դուռ է, դուռ մը՝ որ կրնայ ըն-  
դարձակ կեանքի մը առաջնորդել։ Կ'ենթալրէ դըժ-  
գոնութիւն անցեալի խճողեալ վայրերէն և տենչ մը  
լայնագոյն ազատութեան։ Կը ցուցնէ բնական անցք  
մը հնոտի աւանդութենէ դէպ ի բոլորովին նոր հա-  
ւատք, փոխառեալ դաւանանքէ դէպ անձնական  
համոզում, հեղինակութեան բնագաւառէն դէպ ի  
փորձառութեան իրականութիւն։ Հոգեւոր կախումի  
վիճակէ կը տանի անկախութեան, իմացական, բա-  
րոյական և կրօնական մանկութենէ չափահատու-  
թեան։ Բայց ճիշտ դուռ ըլլալուն պատճառով թէ՛  
ժամանակաւոր վիճակ է և թէ՛ տաժանելի։ Ինչպէս  
կ'ըսէ Քանիթ վիվիսոփիան, «Տարակոյսը չկրնաը եր-  
բեք մնայուն հանգստավայր ըլլալ բանականութեան։  
անոր պաշտօնը անցման շրջանի պաշտօն է» ։ Կրնայ  
տանի կամ դէպ ի վճռական անհաւատութեան  
արտաքին խաւարը, կա՛մ դէպ աւելի ընդարձակ ու  
ապահով հաւատքի բաց ու պայծառ լոյսը։

52982-ահ



38676-67

Փիլիսոփայութեան , գիտութեան և կրօնի մէջ զրեթէ ամէն յառաջդիմութեան սկիզբն եղաւ հին կարգերու վրայ տարակոյս և իրերու ընթացիկ վիճակէն դժգոնութիւն : Սրդի փիլիսոփայութիւնը իր սկիզբն առաւ Տէքարթի և ուրիշներու տարակոյսէն , որ ասպարէզ կարդաց գպրոցական փիլիսոփայութեան քմահաճ ենթադրութիւններուն և աւանդութեամբ կառուցուած այն ժամանակի արուեստական զրութեան : Սրդի գիտութիւնն այ սկսաւ սկեպտական շրջանով մը , ուր ասպարէզ հրաւիրուեցաւ մարդկային միտքը երկար ժամանակէ ի վեր գերեվարող վաղնջական հեղինակութիւնը : Նոյնպէս եղաւ նաև կրօնի մարզին մէջ :

Դրեթէ ամէն կրօն իր սկզբնաւորութեան մէջ լրաւգոյնն ու բարձրագոյնը եղած է զոր երբեք կը ճանչնային իր երկրպագուները : Սակայն , երբ նոր լոյսերու հակառակ կուրաբար ու յամառաբար պահպանուեցաւ , յառաջդիմութեան արգելք եղաւ : Հարլի էր տարակուսի ենթարկել ու մերժել զայն , եթէ նոր ու բարձրագոյն լոյսը պիտի յարգուէր ու օգտագործուէր : Տարակոյն եղած է զուռն աղատաման , որով լրուած է աւանդութեան ու կղերականութեան , նախապաշարման ու մոլորութեան մեռած անցեալը :

Սրդի ուսանողը կոյր վատահութեամբ չկրնար ընդունիլ միջնադարեան դաւանանք մը , որ , նախորդ սերնդեան մը համար ճշմարտութեան ու արժանիթի ի՞նչ տարրեր ալ ունեցած ըլլայ , չէ փորձուած ու քննուած իր կողմէ : Իր ամբողջ կրթութիւնը սորվեցուցած է իրեն ամէն բան քննել , ուշի

ուշով ու խստութեամբ հետազօտել ամէն ինչ որ կը ներկայանայ իբրեւ հաւատալիք : Ան տեսած է միջնադարեան գիտութեան , փիլիսոփայութեան և կրօնի հինցած դաւանանքներուն յաջորդող պատրանաթափութիւնը : Ունեցած է գէթ աղօտ տեսիլ մը արդի ժամանակներու ազատութեան և ընդարձակագոյն կեանքին : Ինչ որ իր հաւատքը պիտի ըլլայ՝ Կ'զգայ թէ չկրնար պատրաստ ընդունիլ իր ծնողներէն , այլ պարտի գտնել զայն իր իսկ ջանքով : Ամէն պարագայի մէջ պարտի հիմէն սկսիլ և իրականութեան ամուր ժայռին վրայ կառուցանել : Բայց ինչ է ճշմարտութեան հիմը , և ո՞ւր պիտի գտնէ զայն : Կրօնի մէջ կը ցանկայ այն նոյն սառուդութեան , զոր կը գտնէ ինք Բնութեան և արդի գիտութեան չօշափեի մարզին մէջ : Բնականաբար ուրեմն կրնայ գիտութեան զիմել մեթոս մը գտնելու համար , որով առաջնորդուի ինք ճշմարտութեան հետազօտութեան մէջ :

Տամնեւիններորդ գարու փայլուն մեծագործութիւնները մասամբ արդինք են մակածութեան , փորձարկութեան և փորձառութեան գիտական մեթոդնն : Այս մնթուը հայեցողութեամբ կամ նրբոլոր մակաբերութեամբ չսկսիր և յետոյ զայն իրողութիւններով հաստատել չձգտիր : Այլ Կ'ակսի իրողութիւնները մի առ մի զննելով ամենայն անկողմնակալութեամբ , և համբերատար ուսումնասիրութենէնք ետև կը ջանայ գտնել այն ընդհանուր հայեցողութիւնը կամ օրէնքը որ կը համաձայնի իրողութիւններուն : Եթէ վերլուծենք այս մակածական մեթոդը , հինգ տարր պիտի գտնենք անոր մէջ :

Նախ , պիտի գտնուի դիտողութիւն , կամ անաշառ զննութիւն բոլոր իրողութիւններուն :

Երկրորդ , բանաձեռում վարկածի կամ յուսաւլից ամենայաջող հայեցողութեան մը , որով բացատրուին իրողութիւնները :

Երրորդ , փորձարկութիւն , հայեցողութիւնը փորձել իրողութիւններով :

Չորրորդ , ուղղել մեր հայեցողութիւնը ոչ միայն մեր յաջողութիւններով ու ձախողութիւններով , այլ ուրիշներու հետազօտութիւններուն ելքին հետ բաղդատելով : Պարտիմք անցեալին վրայ հիմնել , ուրիշ գիտուններու կողմէ փորձուած ու հաւանուած արդիւնքներն ընդունիլ և մեր անձնական հայեցողութիւններն ուղղել գիտական աշխատանոցի մէջ ուրիշներու ձեռամբ ի յայտ բերուած իրողութիւններով :

Հինգերորդ , մեկածական մեթոսը կ'ամբողջանայ ստուգումով : Իբրև ճշմարիտ կ'ընդունինք ինչ որ կարելի է կրկին կրկին ստուգել , ինչ որ կը գոհացնէ ոչ միայն մեզ , այլ և կ'ստուգուի ամէն այսպիսիներէ որոնք ձեռնհաս ու վատահելի հետազօտիչներ են : Կը զիմենք սակայն մի միայն ձեռնհաս դատաւորներու : Իրողութիւնը թէ աշխարհի կէսէն աւելին չհաւատար թէ երկրիս արեւուն չուրջ կը դառնայ՝ չփոխիր բնաւ ճշմարտութիւնը , վամն զի վայրենին այսպիսի բաններու վրայ դատում ընելու կարողութիւն չունի : Գիտութեան մակածական այս մեթոսին կիրարկումով մարդիկ սա մեծ եղբակացութեան եկած են թէ Բնութիւնը միակերպ է , վատահելի է , և թէ կը պատասխանէ պարկեցած հետազօտիչին :

Միւս կողմէ ևս գտած են թէ զիտնալու պայմանն է հնազանդութիւն , թէ միայն երբ պայմաններուն կը համակերպինք և Բնութեան օրէնքներուն կը հնազանդինք , կ'ստանանք պատասխանը որու . կը ցանկանք :

Արդի գիտութեան բոլոր մեծ գործերն իսկապէս կատարուած են փորձարկութեան մակածական այս մեթոսին կիրառումով : Փավիայի Համալսարանին բնական գիտութեան երիտասարդ ուսանողներէն Քոլոմպոս դիտեց կարգ մը իրողութիւններ , որոնք ի վերջոյ առաջնորդեցին զինք սա յանդուգն են թաղրութեան թէ երկրիս բոլորակ է : Համբերատար աշխատութեան քսան տարիներ վերջապէս կարողացուցին զինք իր մեծ փորձին ձեռնարկել : Ըմբռուս նաւազներու և աննպաստ հովերու և հոսանքներու դէմ շարունակեց իր ընթացքը մինչև որ վերջապէս նոր աշխարհ մը նշմարեց : Անոր ենթադրութիւնը , ուղղուելով նոյն խակ իր նաւորդութիւններով և ուրիշ երկրախոյզներու նաւորդութիւններով , վերջապէս հաստատուեցաւ երկրագնդին շուրջ կատարուած նաւարկումով :

Նմանապէս Մեծն Նեւառն դիտած էր ձգողականութեան իրողութիւնները և բանաձեւած էր իր ենթադրութիւնը ձգողական օրէնքին նկատմամբ : Իր առաջին փորձը չյաջողեցաւ , բայց բարեկամներու աշխատութեան արդիւնքներէն օգտուելով կը բցաւ վերջապէս ստուգել իր ենթադրութիւնը և հրատարակել յօգուտ մարդկութեան :

Դարձեալ , Տարուին փոփոխման և բնական ընտրութեան կարգ մը իրողութիւններ դիտեց և

յուսոյ իր մեծ հնթագրութիւնը բանաձևեց։ Քսան տարի աշխատելով և իր նախկին վարկածները ուղիչներու աշխատութեան արդիւնքներով ուղելով 1859ին հրատարակեց «Ծագումն Տեսակաց» անուն գործը։ Միւնոյն սկզբունքով կատարուեցան Կոպերնիկոսի, Քէփլըրի և Կալվէօի մեծ գիւտերը, և ամէնն ալ ապացուցին թէ Բնութիւնը վատահելի է և թէ գիտնալու պայմանն է հնագանդութիւն։

Եթէ դառնանք կիրարկուած գիտութեանց ու գիւտերու նորութիւններուն, կը տեսնենք թէ անոնք ալ նոյն մեթոտին կիրառումով գանուած են։ Ուաթ դիտեց թէյամանին շոգին և, յամբ ու համբերատար փորձարկութեամբ, շոգեշարժ մեքենան հնարեց։ Մորս գիտեց եկեկտրական կայծը, ուսումնասիրեց եկեկտրական հոսանքին օրէնքը և վստահացաւ թէ պիտի կրնայ անով խորհուրդ փոխազդել տեղէ տեղ։ Մարդիկ ըսին թէ խենդ է ան։ Սակայն տասներկու տարի, ամէն ընդդիմութեան և յետին աղքատութեան հակառակ, յարատեւեց իր փորձերուն մէջ և իր գործիքը ուղելով ու բարուքելով ներկայացուց, որպէս զի ուրիշներ ևս փորձն։ Վերջապէս այդ գործիքը կայծակի արագութեամբ փոխանցեց պատզամը, և աշխարհ մինչեւ ցարդ կը գործածէ զայն։ Պէտք նոյն մեթոտով փորձեց ու կատարելագործեց իր հեռաճայնը։ Պէքըրըլ կառը մը ուրանիում տառաւ և իր հնթագրութիւնը փորձելու համար փորձի մը ձեռնարկեց, լուսանկարչական տախտակի մը ազդեցութեան տակ դնելով զայն։ Այդ քարը խօսելու և իր դարաւոր գաղտնիքը յայտնելու կ'սպասէր։ Այդ կերպով գանուե-

ցաւ րատիումը, որ յեղաշրջեց արդի գիտական աշխարհը։

Բոլոր այս մարդոց մեթոաները նոյն էին։ զիտողութիւն, ենթագրութիւն, փորձարկութիւն, սրբագրութիւն և ստուգում։ Ամէնն ալ գտան թէ Բնութիւնը վստահելի է և թէ գիտնալու պայմանը հնագանդութիւն է։

Սրդ, կրօնի պատշաճեցնենք գիտական այս մեթուր։ Դաստիարակեալ մարդը կրնա՞յ ունենալ այսօր բանաւոր հաւատք մը և կրօնի կենսական փորձառութիւն։ Սակայն նախ նայինք թէ ի՞նչ կը հասկնանք հաւատք և կրօնք բառերով։ Հաւատքը կոյց գիւրահաւանութիւն կամ նախապաշարում չէ։ Կրնայ այն կարծուիլ չստուգուած համոզում կամ անձի մը վրայ դրուած վստահութիւն։ Բանականութեան հակադարձն չէ այն, այլ տեսողութեան, և կեանքի ամէն յարաբերութիւններու մէջ կը գործածենք։ Առանց հաւատքի՝ կանոնաւոր առեւտուր կամ գործ անկարեկի պիտի ըլլար, այլ անոր տեղ՝ եկեւմտական տագնապ։ Առանց հաւատքի՝ գիտութիւն անկարելի պիտի ըլլար, այսինքն եթէ չհաւատայինք Բնութեան վստահելիութեան և օրէնքներուն։ Ամէն վարկած և ամէ գիտական գիւտ հաւատքի քայլ է, անձանօթին մէջ միսրճելու փորձ մը։ Վասն զի հաւատքը, գիտութեան մէջ ըլլայ թէ կրօնքի, միեւնոյն նշանակութիւնն ունի։ «Հաւատքն է գործողութեան գիտական ձեռնարկ մը, որով կ'աշխատի մարդ իր իսկ անձնական փորձառութեան գործնական ստուգութեան վերածել բանաւոր հաւանականութիւն մը կամ ուրիշի մը

Կողմէ իբրեւ իրողութիւն տեղեկագրուած բան մը :»  
Հաւատքն է ուրեմն գործողութեան ձեռնարկ մը ,  
փորձարկութիւն մը :

Մարդկային թէ գերմարդկային անձնական յարաբերութիւններու մէջ հաւատքը անձի վրայ գըրուած վստահութիւն է , նկարագրի ծանօթութեան վրայ հիմնուած : Բարեկամութեան նման կանոնաւոր արդիւնք է , բնական ու բանաւոր : Կէօթէ և Քարլայլ կ'ընդունին թէ ուեւ տեսակ տարակոյս կը փարասի գործով միայն : Կեանքը կը հակազդէ հաւատքին : Մեր հաւատքը մեր ամբողջ անցեալ կեանքին արտադրութիւնն է : Մեր էութեան բուն խսկութիւնը կը յայտնէ : Քմահաճ բան մը չէ , ոչ ալ սոսկ պատահական կարծիք : «Սրտով մաքուր» ները կը տեսնեն զԱստուած , ոչ թէ իբրեւ քմահաճ վարձք , այլ հոգեւոր օրէնքի մը հետեւանքով : Մաքրութիւնը կը տեսնէ , կը վասահի , կը գիտնայ փորձառութեամբ : Հաւատքը ամբողջ մարդուն — միտք , սիրտ և կամք ի միասին առեալ — հաւանին է Աստուծոյ : Ըստ առ Եբրայիցիս թղթոյն հեղինակին , «չերեւցած բաներուն ապացոյցն է» (Եբր . ԺԱ . 1) : Ենթակայական երեւակայութիւններու հանդէպ դիւրահաւաւանութիւն չէ , այլ առարկայական իրողութիւններու , անտեսանելի իրականութիւններու ապացոյցն է փորձառական :

Տարակոյսը կրնայ լոկ տգիտութիւն ըլլալ Աստուծոյ նկատմամբ : Զենք վստահիր Անոր , վասն զի չենք գիտեր զինք : Ինչպէս մարդկային բարեկամութեան մէջ կը վստահինք մէկուն երբ կը ճանչնանք զինք , նոյնպէս Աստուածային յարաբե-

րութեան մէջ կը վստահինք Աստուծոյ , երբ կը ճանչնանք զինք և կը լրացնենք իր բարեկամութեան պայմանները : Տարակոյսի դեղթափն է փորձառութիւն : Եւ ամէն օր ի վիճակի ենք զԱստուած փորձելու և մեր տարակոյնները փարատելու :

Եւ ինչ կը հասկնանք կրօնք բառով : Անոր վաղեմի սահմանն է ըստ Սենեկայի «զԱստուած ճանչնալ և անոր նմանիլ» : Մենք գոհ պիտի չըլլայինք Քանթեան սա սահմանէն թէ կրօնքն է «բոլոր պարտականութիւնները ճանչնալ իբրև Աստուածային պատուէրներ» : Կրօնքն է մանաւանդ մարդուն ամբողջ կւանքը հոգեւոր աշխարհի հետ իր յարաբերութիւններով : Իր էութեամբ՝ յարաբերութիւն է , կենսական յարաբերութիւն : Այնպիսի յարաբերութիւն է գոյութեան աղքիւրին ու հիմն հետ , որ զիս կարող կ'ընէ ըլլալ ամէն ինչ որ ընդունակ եմ ըլլալ : Եթէ ճշմարիտ է , պէտք է լիովին զարգացնէ և ապա լիովին գոհացնէ բարձրագոյն բնութիւնս :

Արդ , եթէ գոյութեան հիմ կամ աղքիւր մը կայ , եթէ կայ Աստուած , ակնկալելու ենք գանել թէ վստահելի Աստուած է ան , Աստուած մը՝ որ պատրաստ է պատասխանել ոչ միայն գիտութեան կամ բնական օրէնքի մարդին մէջ , այլ և կրօնի մէջ : Հոս ալ ակնկալելու ենք գտնել թէ գիտնալու պայմանը հնագանդութիւն է : Սակայն կրնայ միտքը զիտնալ թէ գոյ է Աստուած , կրնայ սիրաը զիտնալ թէ սէր է Աստուած : Կրնայ կամքը զօրութիւն և օգնութիւն ստանալ , երբ կատազի փորձութեան ենթարկուի : Վաղնջական նախապաշա-

բումներու փլատակներուն մէջտեղ , ի՞նչ ալ ըլլայ տարակոյս , ո'րքան ալ մեծ՝ սկեսպտականութիւնս , ինչ ինչ բաներ կան որոնց մասին կրնամ վատահ ըլլալ : Նախ , գիտեմ թէ ես եմ : «Կը խորհիմ , ուստի և եմ» Մտային գործողութիւնը որ կը փորձէ հերքել դոյլութիւնս՝ զայն կը հաստատէ միայն : Կրնամ չգիտնալ թէ ի՞նչ եմ ես , բայց գիտեմ թէ եմ ես : Կրնամ չգիտնալ թէ ի՞նչ է եկեղարականութիւնը , բայց կրնամ գործածել զայն : Բաւական ծանօթութիւն ունինք գործնական բանականութեան և առօրեայ կենցաղի համար :

Գիտեմ նաև երկրորդ իրողութիւն մը : Գիտեմ թէ տարբերութիւն մը կայ ուղիղի և չուղիղի միջեւ : Ոչ մէկ ուսանող այնքան ինկած է որ չգիտնայ թէ տարբերութիւն կայ ուղիղի և չուղիղի միջեւ : Բարյական ճիւղաղ մը չկրնար ապացոյց ըլլալ խործի դէմ , ինչպէս խելագար մը չկրնար ապացոյց ըլլալ խելքի դէմ : Ոչ ոք կարող է անդել թէ իրաւունք ունի իր մայրն սպաննելու , հայրը կողոպտելու կամ իր խել կեանքը խորտակելու :

Դարձեալ , գիտեմ երրորդ իրողութիւն մը թէ հրամայական պատճառներ կան ուղիղն ընելու : Ամբողջ պատճութիւնը կը հաստատէ զայս : Խիզնս կը հաստատէ զայս : Փորձառութիւնս ապացուցած է զայս : Բարյագիտութիւնը կը պահանջէ զայս : Կրօնը կը վաւերացնէ զայս : Բարյագէս լուրջ ամէն մարդ կ'ընդունի թէ հրամայական պատճառներ կան ուղիղն ընելու :

Դարձեալ , գիտեմ չորրորդ իրողութիւն մը : Գիտեմ թէ հազարաւորներ կը վկայեն անձնական

փորձառութեամբ թէ զԱստուած գտան ուղիղն ընելով : Հազարաւորներ սրոնց վկայութիւնը պիտի ընդունէի ուեէ դատարանի մէջ կամ ուեէ այլ ինդքի վրայ , ամէն երկրի դաստիարակեալ դասակարգերէն հազարաւոր անձինք , կը յայտարարեն թէ զԱստուած գտան՝ Անոր օրէնքներուն հնազանդելով :

Դարձեալ , գիտեմ հինգերորդ իրողութիւն մը թէ պարտիմ բարձրագոյն բնութեանս հետեւիլ , ուղիղն ընել և Աստուծոյ վերաբերեալ այս վարկածը փորձել , որ դաստիարակեալ հազարաւոր անձերու գոհացում տուած է : Քանզի եթէ Աստուած կայ և ես չուզեմ փարձել այս իրողութիւնը , այն ժամանակ կրնակ դարձուցած կ'ըլլամ լոյսին , բարձրագոյն բնութեանս , մարդկութեան յոյսին , իմ Արարշիս ու Աստուծոյս : Զկրնար մէկը լոկ խելքով ապացուցանել թէ Աստուած կայ : Սակայն կրնանք ցոյց տալ թէ իւրաքանչիւր անհատի վրայ պարտականութիւն կը ծանրանայ վարկածը փորձելու , փորձարկութիւն կատարելու և յիշելու թէ զիսնաւլու պայմանը հնազանդութիւն է : Հաւատքն է սոսկ գործողութեան ձեռնարկ մը բանաւոր ու գիտական : Միակ հակասութիւնը կը զտնուի ոչ-գիտական հաւատքի և անհաւատ գիտութեան միջեւ : Գիտութիւն ու կրօն զիրար չեն հակասեր , ինչպէս ասալազիտութիւն ու բուսաբանութիւն զիրար չեն հակասեր : Արեւ չհակասեր ծաղիկը . անոնք իւրարու համար եղած են : Ծաղիկն իր երեսը արեւուն կը զարձնէ՝ լոյս ու ջերմութեւն ստանալու համար :

Ինչո՞ւ , ուրեմն , կը հաւատամ ես

Երկու պատճառ ունիմ այդ հաւատքին համար . գիտութիւն ու կրօն , կամարի երկու մասեր , կամուրջի երկու թեեր , որ տեսանելին ու անտեսանելին , մարդուն ու Աստուծոյ միջև գտնուող վիճը կը կամրջեն : Գիտութիւնը գէթ մատնացոյց կ'ընէ նախապատճառ մը , կը տեսնէ օրէնքի մեծ թոփչքը , բնաշրջութեան , յառաջդիմութեան խաղացքը դէպյառաջ : կը տեսնէ մեծ ծրագրի մը , մեծ նպատակի մը նշանները : Եւ նպատակը միշտ , ինչպէս գիտենք , կամք կ'ենթազրէ : Գիտութիւնը պատճառ մը ցոյց կուտայ , կրօնն այդ պատճառը կը դանէ : Բանականութիւնը զԱստուած կ'որժնէ մութի մէջ , սիրաը կը դանէ զայն : Ինչ որ գիտութիւնը կը պահանջէ՝ կրօնը կ'ապացուցանէ , որոշ , անձնական փորձառութեամբ կը դանէ : Ինչպէս կ'ըսէ նշանաւոր քաղաքագէտ ու փիխոսփայ Մը . Պալֆուր իր «Հիմունք Հաւատոյ» գործին մէջ , «Գիտութիւնը չհերքեր կրօնը , այլ կու տայ մանաւանդ նոր ու յաւելուածական փաստ կրօնի համար :»

Առնենք նոյն իսկ Տարուինի հանրածանօթ վկայութիւնը : Թէպէտ ան եռանդազին կը յայտարաբէ թէ իր գտումները հակակրօնական չեն , կ'ըսէ իր անձին համար . «Կրնայ նշմարտապէս ըսուիլ թէ ես կը նմանիմ մէկուն որ անկարող եղած է գոյն զանազանել . . . Մինչեւ երեսուն տարեկան եղայ , բանաստեղծութիւնն հաճոյք էր ինծի , նմանապէս նկարներ ու նուագ : Հիմա Շէյքսփիր նողկանք կը պատճառէ ինծի , և նկարի ու նուագի ամէն ճաշակ կորսնցուցած եմ : Միտքս մեքենայ

մը եղած է իրողութիւններէ օրէնքներ քամող : Ուղեղիս մէկ մասը հիւծած է : Եթէ ուղէի վերագտնել նախկին վիճակս , բանաստեղծութիւն , ևն . պիտի կարդայի շաբաթը մէկ անգամ : Այս ճաշակի կորուստը երջանկութեան կորուստ է և իմացականութեան ու բարյական նկարագրի վլասակար : Ուրիշ խօսքով , ինք կրօնի մեծ փորձը ըրած էր , և չյաւակնիր թէ իրաւունք ունի այդ նիւթին վրայ խօսելու , ինչպէս պիտի չունենար աստղագիտութեան կամ գիտական ուրիշ ուեէ ճիւղի վրայ խօսելու զոր ամբողջովին բարձի թողի ըրած էր : Պէյքընեան ծանօթ խօսքը տակաւին ճշմարիտ է . Շիշէ մը բնագիտութիւն , և առաջին մուտն իսկ անոր մէջ , անաստուածութեան կը հակեցնէ կարծիքը . շատ բնագիտութիւն և միաբումն անոր մէջ՝ կրօնի կողմ կը գարձնէ մարդոց միտքերը :»

Սըր Օլիվըր Լաճ կը գրէ . «Գիտութեան հակումը , ինչ ալ ըլլայ , հակակրօնական ուղղութիւն չունի ներկայ ժամանակիս մէջ , այլ տիեզերքի միութեան իրագործումը կը հակի դէպյ հաւատք և ոչ անհաւատութիւն : Կ'սկինք զգալ թէ ամբողջ գրութիւնը կը պահանջէ իրական միտք մը , կազմակերպիչ , վարիչ , հակող , ալզօթքի լսող , օգնելու կարող ու յօժար :» Իր իսկ հաւատքը պարզելով կ'ըսէ . «Կը հաւատամ Անհուն ու Յաւիտենական մի էակի , առաջնորդող ու սիրող Հօր , որով կան ու կը մնան ամէն բաներ , կը հաւատամ թէ Աստուածային Բնութիւնը մարդուն կը յայտնուի մամնաւորապէս ձեռամբ մեր Տէրոջ , Յիսուս Քրիստոսի , որ 1900 տարի առաջ ապրեցաւ և ուսոյց


ու չարչարուեցաւ Պաղեստինու մէջ, և որ մինչև ցարդ կը պաշտուի Քրիստոնէական Եկեղեցին իբրեւ անմահ Որդին Աստուծոյ և Փրկիչ աշխարհի :» Իսկ միջն Նւառն կ'ըսէ . «Կարծես փոքր մասնուկ մը եմ յաւիտենականութեան ծովափին վրայ խիճ ժողվոզ :» Ոչ ոք կրնայ ուրանալ թէ զատիշարակեալ բազմաթիւ մարդիկ փորձած ու գտած են զԱստուծած : Ինչու գուգ ալ չընէք հաւատոյ այս փորձը . Զէք ուզեր ընել, և նայիլ թէ արդիօք Աստուծած պիտի պատասխանէ՛ ձեզի :

Հոսմանէս գիտունը տարիներով Զգիտական մնալէ ետիւ բանաւոր հաւատքի վերադարձաւ : «Կրօնի վրայ Խորհրդածութիւններ» անուն գրքի մը մէջ սապէս կը խօսի իր փորձառութեան վրայ . «Ըրէ տրամադրելի միակ փորձը — հաւատքի փորձարկութիւնը : Փորձադրէ վարդապետութիւնը, և եթէ Քրիստոնէութիւնը ծչմարիտ է, ստուգումը պիտի հասնի, ոչ արդարեւ միջնորդաբար իմաստասիրական ուէ ուսումնասիրութեան ընթացքով, այլ անընդմիջաբար հոգեոր տեսողութեամբ : . . . Սյորինակ փորձարկութիւն մը հարազատ Զգիտականի բանաւոր պարտականութիւնը կը թուի :»

Մարդկային փորձառութեան դիմելու այս մեթոծը բուն իսկ Քրիստոսի մեթոսն էր : Այս կը ներփակի սա սկզբունքին մէջ թէ, իթէ մէկը կ'ուզի ընել, պիտի գիտնայ: Յիսուս իր պաշտօնէութեան դէպի կ'վերջերը, երբ Փարիսեցիներու հետ պայքարը վճռական իր կէտին կը մօտենար, սա յայտարարութիւնն ըրաւ անոնց . «Եթէ մէկը կ'ուզէ Անոր կամքը ընել, պիտի գիտնայ այս վար-

դապետութեան համար թէ արդիօք Աստուծմէ՛ է՝ թէ ես ինքիրմէս կը խօսիմ» (Յովհ. է. 17): Իր խօսքերն իսկոյն կը ցուցնեն անհաւատութեան պատճառը և հաւատոյ պայմանը : Անոնց մէն մի բառը նշանակալից է : «Եթէ» — պայմանաւոր է իր խոստումը : Մարդէն կախում ունի թէ պիտի կատարէ թէ պիտի չկատարէ պայմանները : «Եթէ մէկը» — ահա ընդհանուր պայման մը անխտիր կիրարկելի : «Եթէ մէկը կ'ուզէ» — իր վերջին կոչը կամքին կ'ուզլուի : «Եթէ մէկը կ'ուզէ ընել» — ահաւատիկ գիտնալու պայմանը, ընել : Ուզել կեանքը ուզիղ հաւատքի պայման է :

3867667 Ուրեմն պատճառի և արդիւնքի կապակցութիւն մը կայ գործերու և հաւատքի միջեւ, կեանքի ու հաւատքի միջեւ : «Եթէ մէկը կ'ուզէ Անոր կամքը ընել», այսինքն Աստուծոյ կամքը : Յիսուս կ'առնէ մարդկելը ուր կը գտնէ զանոնք : Կը դատէ զանոնք այն լոյսին համեմատ զոր ունին արդէն : Զինք աւելի ճանչնալու և իրեն հաւատալու պայման կ'ընէ հնազանդիլ ծշմարտութեան այն չափանիշն զոր արդէն իսկ ընդունած ու գաւանած են, վասն զի կը հաւատան Աստուծոյ և կ'ընդունին թէ Անոր կամքն ըլլալու է իրենց կեանքերուն վարիչ սկզբունքը : «Եթէ մէկը կ'ուզէ Անոր կամքը ընել, պիտի գիտնայ այն վարդապետութեան համար» — այսինքն Քրիստոսի վարդապետութիւններուն և, զօրութեամբ ալ, Քրիստոսի պահանջումներուն ճշշմարտութեան համար — «Թէ արդիօք Աստուծմէ՛ է», վաւերական, արժանահրատան, հեղինակաւոր, ծշմարիտ, Աստուծածային, կամելի արդիօք ես



ՀԱՅՈՒ-ԱՐԴԻ ԱԳՐԱՐ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ինքիրմէս կը խօսիմ,» անվաւեր, անհրաման, անկախ, սխալ ու սուտ։ Համառօտիւ, Յիսուս կ'ըսէթէ, եթէ մէկը կ'ուղէ ընել ինչ որ կը հաւատայթէ ուղիղ է, ապրելով այն լոյսին համաձայն զոր ունի և հնազանդելով ճշմարտութեան որչափ կը տեսնէ զայն, քայլ առ քայլ պիտի հասկնայ Քրիստոսի վարդապետութիւնը և պիտի ստուգէ թէ Անոր պահանջումները Աստուծոյ ճշմարտութիւնն ե՞ն արդարեւ թէ ոչ։

Հոս ուրեմն ունինք հիմնական մեծ սկզբունք մը և հաւատոյ պայման մը։ Եթէ մէկը կ'ուղէ ըսնել, պիտի գիտնայ, Գիտնալու պայմանը հնազանդութիւն է։ Բարոյական համակերպումը հոգեւոր տեսիլի պայման է։ Եւ, հակադարձաբար, եթէ մէկը չուղեր ընել, պիտի չզիտնայ։ Ճշմարտութեան հնազանդիլ տարակոյսի և մեղքի կարապետն է, անհաւատութեան պատճառ։ Ճշմարտութեան ու լոյսի գէմ ամէն անհնազանդութիւն, ամէն մեղք, ո՛րքան ալ փոքր, կը բժացնէ խիղճը, կը մթացնէ միտքը, կը թմրեցնէ սիրտը, կը տկարացնէ կամքը, կ'ազդէ նկարագրին։ Փրոփ. Ճէյմս կ'ըսէ. «Թոյլ տալ որ լաւ որոշում մը կամ զգացման ուեէ ազնիւ բորբոքում ցնդի առանց գործնական արդիւնք մը տալու, պատեհութիւն մը կորսընցնելէ աւելի գէշ է։ Այդ կ'ըլլայ ապագայ լաւ որոշումներուն ու զգացումներուն դրական արգելք մը գործադրման բնականոն ուղին մտնելու։ Դիսով Միփ Վան Ուինքը ինքզինք կը չքմեղացնէ, Այս անգամ չեմ սեպեր ըսելով։ Լաւ, կրնայ չսեպել. այդու հանդերձ, ոչ նուազ կը սեպուի։ Ոչինչ զոր

կ'ընենք երբեք՝ կը ջնջուի բառին գիտական ամենամիշտ իմաստով։» Հոգեբանական անխուսափելի օրէնքով մը մեղքին բնական արդիւնքը անհաւատութիւն է։ Եւ, հակադարձաբար, ճշմարտութեան ամէն հնազանդութիւն, պարտականութեան ամէն բարոյական հաւատարմութիւն, կը կինդանացնէ խիղճը, կը պարզէ հոգեւոր տեսողութիւնը, կը զօրացնէ կամքը, կը դնէ մեղ աւելի բարձր գետնի մը վրայ և կը պատրաստէ որ նոր ճշմարտութիւն տեսնենք։

Մինչ կը խօսինք տարակոյսի և հաւատոյ հիմերու վրայ, չենք ուզեր վհատեցնել կամ վարկաբեկել հետազօտութեան այն եռանդուն ողին, որ կը ձգտի ամէն բան փորձել և ամուր բռնել միայն ինչ որ ճշմարիտ է։ Մենք կոյր դիւրահաւատութիւն չենք յանձնարարեր։ Կատարեալ համակրութիւն ունինք պարկեշտ քննութեան ու աներկիւլ հետազօտութեան համար։ Տէքարթ սկսաւ՝ ամէն բանի վրայ տարակուսելով, բայց ճշմարտութիւնը գտնելու համար էր այդ։ Տարակուսելու համար չտարակուսեցաւ, ոչ ալ անպատճան կեանք մը և մեղաւոր խիղճ մը ծածկելու համար։ Անորն էր պարկեշտ պրատում մը, որ առաջնորդեց զինք աւելի ամուր հիմերու վրայ հաւատատուած հաւատքի, ոչ թէ սկեպտականութիւն։ որ կ'առաջնորդէ յամառ անհաւատութեան։

Սակայն մինչ կը քաջալերենք քննութիւնը, ճանչնանք նաև բանականութեան սահմանաւորումները։ Զուտ չափագիտութենէ դուրս, մարդկային անօգնական միտքը բացարձակապէս անկարող է

ուեէ բան ասկացուցանել։ Պղատոն, Պէյքըն և Քանթ  
ցուցին թէ միտքն առանձինն անկարող է գտնել  
զԱստուածա : Պղատոն, որ լոյսի համար կը խարիսա-  
փէր, կ'ըսէ թէ խաւարի և տարակոյսի ծովերու  
վրայ նաւելու ենք մեր իմացականութեան լաստով,  
և կը յարէ . «Ոչ առանց վտանգի, եթէ մէկը չկըր-  
նայ Աստուծոյ խօսք մը գտնել, որ աւելի ապահով  
ու անվտանգ կերպով առաջնորդէ զինք :» Մարթի-  
նո կ'ըսէ . «Լոկ միտքով չենք կրնար զԱստուած  
գտնել, ինչպէս չենք կրնար վարդի մը հոտը գտնել  
մեր մատներով : Պահանջուած կարողութիւնը միտ-  
քը չէ, այլ հաւատքը :» Եւ այն կրնայ, ուեէ ուրիշ  
կարողութեան նման, բանաւորապէս դործել, ապա-  
ցոյցի վրայ հիմնուիլ և փորձաւութեան իրողու-  
թիւնները փորձել :

Ամէն ինչ կախեալ պիտի ըլլայ մեր տարա-  
կոյսին ետեւը գտնուով տրամադրութիւնէն — թէ  
արդեօք կը նկրախ՝ լոյս զանել և անոր հետեխ, .  
կամ թէ արդեօք կը ջանա՞յ ապացուցանել թէ լոյս  
չկայ, վասն զի խաւարը կը սիրէ : Տարակոյսը լոյս  
կը փնտոէ : Անհաւատառութիւնը գոհ կ'ըլլայ խաւա-  
րէն : Իմանալու համար թէ արդեօք մէկը իմացա-  
կան գիտարութիւններ ունի՛ ընդունելու համար  
Սբ . Դիրքը իբրև Աստուծոյ յայնութիւնն առ մար-  
դիկ, կամ Յիսուս Քրիստոսի անձին կամ գործին  
նկատմամբ, կամ բուն իսկ Աստուծոյ նկատմամբ  
իր նախախնամութեան կամ մարդոց հետ իր անձ-  
նական յարաբերութեան մէջ, կարելի է Քրիստոսի  
սկզբունքը փորձել :

Ա. Տարակոյնաւէր Առ-ը Գրոց Նկատմամբ

Անհատական դատաստանի ուղղիչ մը պէտք է  
մեղի : Անհատական միտքը սահմանափակ է : Մեր  
հոգւոր տեսողութիւնը և բարոյական ըմբռնումը  
մեղքի պատճառով կ'ամպոտին ու կը մթագնին : Մեր  
միտքը անսխալ ու անփոփոխ չէ, այլ մեր հմտու-  
թեան ու բարոյական մաքրութեան զարգացման  
հետ զուգընթացաբար կը փոխուին մեր տեսութիւն-  
ները, և ստիպուած ենք ընդունիլ թէ սխաներ գոր-  
ծած ենք անցեալին մէջ : Դարձեալ, մեր իմացա-  
կանութիւնը համաձայն չէ ուրիշ մարդոց իմացա-  
կանութիւններուն հետ : Ինձմէ աւելի իմաստուն ու  
մաքուր մարդիկ տարակարծիք են ինձի հետ : Եթէ  
ուրեմն անսխալ չէ իմ տեսութիւնս ճշմարտութեան  
վրայ, ուր կրնամ զիմել ուղղիչ մը գտնելու հա-  
մար : Ճշմարտութիւնն յաճախ այն կէտին վրայ կը  
գտնուի, ուր խիզճ ու աւանդութիւն զիրար կ'ընդ-  
հատն, ուր իմ անհատական փորձառութիւնս կը  
զուգագիպի այնպիսիններու հաւաքական փորձա-  
ռութեան որոնք լոյսին ետեէ գացած ու գտած են :

Սուրբ Գրոց մէջ արձանագրուած կը գտնենք  
ինչ որ Աստուած մարդոց ըրաւ, ինչ որ մարդիկ  
ըրին զԱստուած գտնելու համար և ինչ որ անոնց  
փորձառութիւնն եղաւ երբ գտան զԱստուած : Ուս-  
տի ճանչնալու ենք այս արձանագրութեան նպա-  
տակը, որ սա է թէ ուրիշ մարդիկ, նոյն պայման-  
ներուն համակերպելով և նոյն օրէնքներուն հնա-  
զանդելով, նոյն փորձառութիւնը պիտի ունենան  
Աստուծոյ նկատմամբ : Այս արձանագրութիւնն

եղաւ ուրեմն, որպէս զի մենք կեանք ունենանք և  
ա՛լ աւելի ունենանք: Սուրբ Գիրքը չարուեցաւ որ  
մեզի պատմութիւն, աշխարհագրութիւն կամ դի-  
տական ուեէ ճիւղ սորվեցնէ, այլ՝ կրօնի ու բարո-  
յականութեան էական ճշմարտութիւնները: Չարք-  
ւեցաւ այն իբրև կանոն ասաղազիտութեան և երկ-  
րաչափութեան, այլ իբրև կանոն հաւատոյ և  
կենցաղի:

Թէպէս երբեք չեմ ուզեր գաղափար մը տալ  
թէ յայտնութիւնը բերնուց ըսուածները գրի առ-  
նելու մեքենական գործողութեան կը նմանի, սա-  
կայն կէտ մը միայն լուսաբանելու համար դիցուք  
թէ նամակ մը կը թելազրեմ սղազրի մը: Նպատակս  
է լուր մը հաղորդել բարեկամիս: Երբ սղազրովը  
նամակն ինծի բերէ, և ես կարգ մը պղտիկ սխալ-  
ներ գտնեմ կէտադրութեան, ուղղազրութեան կամ  
լեզուի, կրնամ ջնջել նամակը և ուրիշ մը պահան-  
ջել գրողէն: Բայց այդպէս ընելէ ետեւ իսկ կրնայ  
ան սխալի գարձեալ և նոյն սխալները կամ տար-  
բեր սխալներ գործել: Սակայն նամակը կարգալով  
եթէ տեսնեմ թէ միտքս հանկցած է և թէ բարե-  
կամս պիտի ստանայ լուրը զոր կ'ուզէի հաղորդել,  
կրնամ ծանր սխալները ուղղելով ստորագրութիւնս  
դնել անոր տակ, և տառվ հաստատել կամ վաւե-  
րացնել ոչ այնչափ գրողին մեքենագրութիւնը,  
կամ կէտադրութիւնը կամ լեզուն որչափ լուրն ու  
իմաստը զոր մտադիր էի հաղորդել: Երբ բարեկամս  
ընդունի նամակը, և գրութիւնն ու կէտադրու-  
թիւնը քննադատելով չտեսնէ բարի լուրը կամ  
սիրոյ հաւատիքը, ամբողջ այս աշխատութիւնն

ի դերեւ կ'ելլէ: Սակայն յանցանքն իրը կ'ըլլայ,  
ոչ թէ իմս:

Այս օրինակով չեմ ուզեր բնաւ ներշնչման մե-  
քենական մեթոտ մը թելազրել, այլ միայն կ'ուզեմ  
ըսել թէ ընթերցողը փոխանակ մարդկային սահմա-  
նափակումները նկատելու վնասոէ սա իրեն հա-  
մար էական կէտը թէ Սուրբ Գիրքն արդարեւ կը  
պարունակէ կեանքի Ս.ստուածային պատգամը:  
Սուրբ Գիրքը կ'ըսէ իրեն համար թէ յայտնութիւն  
է Աստուածէ, և կրնանք փորձել թէ այնպէ՞ս է:  
Առնենք զայն, ինչպէս պիտի առնէինք ուեէ զի-  
տական դասագիրք, և ուսումնասիրենք մակածա-  
կան մեթոտով: Օրինակի համար, դիցուք թէ ու-  
սանողներու կարգ մը քիմիաբանութիւն կ'սկսի  
սորվիլ: Դասագիրքը լաւագոյնն է տեսակին մէջ:  
Ուսուցիչը կը յանձնարարէ զայն աշակերտներուն,  
ըսելով թէ ինք անձամբ լրած է ամէն փորձ և թէ  
նախորդ կարգերն ալ փորձած և ճիշտ գտած են  
զանոնք: Ուսանողը այնչափ վատահութիւն ունե-  
նալու է հեղինակին, ուսուցչին, նաև քիմիական  
աշխատանոցին մէջ ալդ գիրքով գործողներուն,  
վկայութեան վրայ որ լոկ կոյր զկուրայն չհաւանի  
անոր ամբողջութեան, այլ ինք ալ մի հաս-  
տատէ նշանակուած փորձները: Ուսանողը կը տեսնէ  
թէ գիրքը կարգ մը մեծ օրէնքներ կամ սկզբունք-  
ներ կը պարունակէ, նաև զանոնք լուսաբանող  
կամ ապացուցանող այլազան փորձարկութիւններ:  
Կ'սկսի ան առաջին փորձը: Թթուն կ'աւելցնէ ալ-  
քալիին վրայ և կ'ատանայ աղը կամ հիմը: Հիմա գիտէ  
բան մը: Հաւատքը գիտութեան փոխուեցաւ փոր-

ձով : Եւ աւելի վստահութեամբ կամ հաւատքով կը փորձէ երկրորդ փորձը : Այսպէս տարակոյսը ստուգութեան տեղի կու տայ փորձառութեան միջոցով :

Սակայն դիցուք թէ մէկը փորձի մը մէջ կը ձախողի : Հեղուկին մէջ չգտներ այն նիւթը որ հոն կը կարծուէր : Աշխատանոցին միւս մարդիկը գտած են , ուսուցիչը կը վստահացնէ թէ հոն է , և դասազիրքը կ'ըսէ թէ պիտի գտնուի , եթէ այնինչ պայմանները լրացուին : Ուսանողը յանդգնօրէն չեղակացներ թէ դիրքը սխալ է , ուսուցիչը խարուած է և միւս մարդիկն ամէնն ալ կը սխալին , կամ թէ Բնութեան օրէնքները թերացան : Այլ բնականաբար կը հետեւցնէ թէ ինք թերացաւ պայման մը լրացնել , և թէ սխալն իրն է հաւանօրէն : Կրկն կը փորձէ , ամէն պայման զգուշութեամբ լրացնելով , և ահա կը յաջողի :

Արդ , առնենք Սուրբ Գիրքն իբրև դասազիրք մը , լեցուն սկզբունքներով ու փորձերով , բարոյական պատուէններով ու խոստացեալ փորձառութեամբ մը , որ ինչ ինչ պայմաններու լրման արդիւնքը պիտի ըլլայ : Ամէն՝ խոստում՝ զԱստուած փորձելու հրաւէր է : Գրողը կ'ըսէ թէ հեղինակաբար կը խօսի բարոյականութեան և կրնի վրայ , հոգիի և Աստուծոյ ինդիրներու վրայ : Տամնրինը դարէ ի վեր մարդիկ յաջորդաբար փորձած են անոր ճշմարտութիւնը : Ամէն դարու մէջ բազմութիւններ փոխուած , բարեկարգուած են անով և վկայած թէ անոր ճշմարտութեան շնորհիւ խաղաղութիւն գտած , մեղքի վրայ իշխանութիւն ստացած և

աղագայի համար յոյս առած են , և թէ անով սորված են զԱստուած ճանչնալ : Աստուծոյ Խօսքն է այն , վասն զի կը լեցնէ մարդկային սրախն պէտքը և հազարաւորներ անով կենսական յարաբերութեան մէջ մտած են կենդանի Աստուծոյ հետ :

Մարդու խօսքն ալ է , վասն զի գրուելէ առաջ ապրուեցաւ : Իր ճշմարտութիւնը փորձուած է : Աշխարհի լաւագոյն կեանքէն քամուած է աւելի քան քսան գարէ ի վեր : Եւ իր խօսքերը հոդի ու կեանք պիտի ըլլան ձեզի , ինչպէս ուրիշներու , եթէ փորձուի , փորձը առնուի և վերատին մարմնանայ ձեր կեանքին մէջ : Ինչպէս Հայնէ , Գերման բանաստեղծ մը , կ'ըսէ . «Իմ լուսաւորուիլս ամբողջովին ու պարզապէս կը վերագրեմ գիրքի մը . . . վալոնջական պարկելու գրքի մը — Սուրբ Գրքին ընթերցման . . . : Ով որ իր Աստուածը կորուսած է՝ կրնայ գանել զԱյն գարձեալ այս գրքին մէջ : Եւ ով որ բնաւ ճանչցած չէ զԱյն՝ հոս խորապէս կը ապաւորուի Աստուածային Խօսքին լայնութենէն :» Իսկ ձնն կոք կը գրէ . «Ուստումնասիրեցէք Սուրբ Գիրքը , մանաւանդ նոր կտակարանը : Հոն կը բովանդակին յաւիտենական կեանքի խօսքերը : Անոր հեղինակն Աստուած է , նպատակը փրկութիւն , իսկ նիւթը ճշմարտութիւն :» Բանաստեղծ Քոլբին կ'ըսէ , «Աւելի քան հազար տարիէ ի վեր Սուրբ Գիրքը քաղաքակրթութեան , գիտութեան և օրէնքի , համառոտիւ՝ բարոյական ու իմացական մշակութեան , հետ զուգընթաց եղած է : Գիտեմ թէ Սուրբ Գիրքը ներշնչուած է , վասն զի ուրիշ ուեէ գիրքէ աւելի կը

գտնէ զիս էութեանս խորախոր մասերուն մէջ :»  
Ինչպէս կ'ըսէ Սաղմոսերգուն, «Քու խօսքդ  
իմ ոտքերուս ճրագ է, և իմ շաւիղներուս լոյս :»  
Ի հսումն Արևելքի զանազան կողմերը մարդիկ սո-  
վոր էին պղտիկ ճրագ մը կրել իրենց ոտնամանին  
ծայրը : Այդ կը լուսաւորէր գոնէ քայլ մը տեղ :  
Եթէ մէկը անշարժ կենար, կրնար գանգատիլ թէ  
ճամբան մութ է և կրնար չշարժիլ : Բայց եթէ  
քայլ մը առնէր լոյսով, ուրիշ քայլ մը առնելու  
չափ լոյս կար միշտ, և լոյսը կը յառաջանար քանի  
ինք յառաջանար այն լոյսով զոր արդէն ունէր :  
Նոյնպէս կարելի է ըսել ճշմարտութեան Աստուա-  
ծային լոյսին համար : Ընելով կը զիտնանք, հնա-  
գանդելով կը սորվինք :

Սկսէք Լեռան Վրայի Քարոզին առաջին խոս-  
տումէն, ինչպէս ըրաւ Հնդկաստանի մէջ հանրա-  
ծանօթ Պրահման մը : Բաղդատական ուսումնասի-  
րութիւն մը ըրած էր ան ուրիշ ամէն զիխաւոր  
կրօններու վրայ բաց ի Քրիստոնէութենէ, և առաջ-  
նակարգ հմտութիւն ունէր իր իսկ ժողովրդին  
Սանսքրիտ լեզուով գրութիւններուն վրայ : Օր մը  
Նոր Կտակարան մը տրուեցաւ անոր երկաթուղիի  
կառքի մը մէջ : Կարդաց զայն՝ հետաքրքրութենէ  
շարժուած : Զմայլեցաւ Լեռան Վրայի Քարոզին  
բարոյական բարձր վարդապետութեան վրայ : Բ-  
սաւ թէ քանի կարդաց՝ այնքան աւելի սքանչա-  
ցաւ Յիսուս մարդուն նկարագրին վրայ, և ամբողջ  
զիրքը լավեց՝ բոլոր կրցածն իմանալու համար ա-  
նոր վրայ : Վերջապէս սկսաւ տարակուսիլ անոր  
սոսկ մարդ ըլլալուն վրայ : Ցանկաց զիտնալ թէ

անոր պահանջները կամ յայտարարութիւնները  
սու՞ա թէ իրաւ էին, թէ արդարեւ էր ան Որդի  
Աստուծոյ և Փրկիչ աշխարհի :

Դարձեալ բացաւ գիրքին սկիզբը, մտածելով  
թէ ինչպէս կրնար փորձել այդ խօսքերը, և ահա  
աչքին զարկաւ սա առաջին խոստումը . «Խնդրե-  
ցէք, և պիտի տրուի ձեզի :» Հոս պատեհութիւն  
մը կար փորձի, և մարզը փորձի ենթարկեց Քրիս-  
տոսի յայտարարութիւնները : Էսաւ թէ քիչ մը սա  
իմաստով աղօթեց : «Ով Աստուած, կը հաւատամ  
քեզի, բայց չեմ զիտեր թէ Յիսուսի խօսքերը ճշշ-  
մարի՞ա են : Է ան արդարեւ Քու Որդիկ և Փրկիչ  
մարդկան : Զեմ հասկնար այս զիրքը, ոչ ալ անոր  
պատմական ակնարկութիւնները : Յիսուս կ'ըսէ թէ  
ինք կը պատասխանէ իր անունով մատուցուած  
ճշմարիտ աղօթքներու : Եթէ իրօք Քու Որդիկ է  
ան և ամէն ինչ որ կ'ըսէ թէ է ինք, տուր ինծի  
պէտք եղած լոյսը, ցուցուր թէ ուր կրնամ գանել  
այս զիրքը բացատրող զիրքեր կամ մեկնութիւն-  
ներ :» Էսաւ թէ քիչ յետոյ նոր տեղ մը կանչուե-  
ցաւ ինք, և երբ սենեակը մտաւ, մնառուկ մը  
զտաւ՝ հինգ զիրք պարունակող, որ տեսնուեցաւ  
թէ Խօրայէլի պատմութեան և Նոր Կտակարանի  
մեկնութիւններ էին : Հոգ յայտնապէս ստացաւ իր  
առաջին աղօթքին պատասխանը : Դարձեալ աղօ-  
թեց : Դարձեալ պատասխան ստացաւ : Պարզ զու-  
գադիպութիւն էր այս : «Մէկը կար միւս կողմը :»  
Քայլ առ քայլ փորձի ենթարկեց Աստուծոյ խօսքը  
մինչեւ որ անձնական փորձառութեամբ սկսաւ  
կենսական յարաբերութեան մէջ մտնել Աստուծոյ

հետ Քրիստոսի յայտնութեան չնորհիւ : Հաւատարիմ հետեւող իր համոզումներուն՝ մկրտուցաւ, դառն հալածանքի փորձին հանդուրժեց և այսօր կենդանի վկայ է Աստուծոյ խօսքին ճշմարտութեան և Քրիստոսի փրկարար գօրութեան :

Կ'ուզէք դուք այդ Պրահմանին նման փորձել Քրիստոսի սկզբունքը և Աւետարաններուն ճշմարտութիւնը ։ Եթէ կ'ուզէք, փորձառական կերպով պիտի հաստատէք թէ անոնք ճշմարիտ պատմութիւնն են Անձի մը, որ ինքն իսկ է ծշմարտութիւնը և Կեանքը : Հաւատքն է պարկետութեամբ ընդունիլ ինչ որ վկայութեամբ հասաստուած ճշշմարտութիւն կը համարինք : Բնական աճում է այն, վասն զի ճշմարտութիւնը կեանքի կը փոխակերպուի, և կամքը տեղի կու տայ այն բաներուն որոնց միտքը կը հաւատայ և խիզճը կը հաւանի : Սուրբ Գիրքը կ'ըսէ թէ ինք Աստուծոյ Խօսքն է : Իր խօսքերը կրնան փորձի ենթարկուիլ, կրնան փորձառարար ապացուցուիլ : «Եթէ մէկը կ'ուզէ ընել, պիտի զիտնայ :»

### Բ. Տարակոյանէր Յիսուս Քրիստոսի Նկարագույն

Դարձեալ, հետեւինք մակածական մեթոտին : Նախ, իրողութիւններն ստուգենք : Եթէ ասոնցմով աւելի զբաղինք, պակաս տարակյա պիտի ունենանք : Այս էր Յիսուսի մեթոտը : Ան կը հրաւիրէր մարդիկ գալ և ընտանենալ իրեն : Իր Մարդկութենէն սկսաւ, բուրգին պատուանդանէն, ոչ թէ իր Աստուածութեան գագաթնակէտէն : Նախ սկսէք Աւետարան մը կարդալ ծայրէ ծայր, աննա-

խապաշար միտքով : Մի ջանավ ուեէ բանի հաւատալ : Իրողութիւնները չնորհք չեն խնդրեր . բարյական ճշմարտութիւնն ինքզինք ապացուցանող գօրութիւն ունի : Պարկեշտ եղէք, ըրէք ինչ որ ճշմարիտ կ'ընդունիք, և պիտի հաւատաք երբ սկսիք իրողութիւնները գիտնալ : Եթէ ձեր գժուարութիւնը լոկ իմացական է, Քրիստոսի հետ առօրեայ մտերմութեամբ և անոր վարդապետութեան հետեւելու անկեղծ ջանքով պիտի փարատի տարակոյսը, ինչպէս խաւարը կը փարատի լոյսով :

Սակայն յամառ անհաւատութեան պատճառը սովորաբար աւելի խորերը կը գտնուի : Նեղութեան արմատը շատ անզամ իմացականութեան մէջ չէ : Ոչ թէ մարդիկ բաւական տեղեկութիւն չունին, ոչ, «վասն զի իրենք զԱստուած ճանչնալով՝ Աստուծոյ պէս չփառաւորեցին . . . հապա իրենց խորհուրդներուն մէջ ունայնացան :» Սիրտն է որ ծուռ է, վասն զի, ինչպէս ըստ Յիսուս, «մարդիկ խաւարը լոյսէն աւելի սիրեցին, քանզի իրենց գործերը չար էին :» Սակայն, ամէն վկայութեան, նոյն իսկ Յիսուսի տեսանելի ներկայութեան հակառակ, մարդոց յամառ անհաւատութեան վերջնական պատճառը սա է ճիշտ, «Դուք չե՞ք ուզեր ինձի գալ, որ կեանք ունենաք :» Ապացոյցի ոչ մէկ քանակութիւն կը բաւէ համոզել մէկը որուկամքը Աստուծոյ դէմ կամ լոյսին հակառակ է : Եթէ մէկը չուզեր ընել, պիտի չգիտնայ :

Աննենդ Նաթանայէլ իսկոյն ճանչցաւ զՔրիստոս : Հաւատաքն անոր համար մաքուր սրտի մը լոկ ակնարկն էր իր Տէրոջ դէմքին վրայ ձգուած :

Տարակուսող Պետրոս աւելի ապացոյցի կը կարօտէք : Բայց Քրիստոս սիրով առւաւ զայն : Երկու տարի պարտեցաւ ու խօսեցաւ անոր հետ և յետոյ հարցուց . «Դուք ինծի համար ո՞վ կ'ըսէք թէ եմ» : Եւ Պետրոս , փորձառութեան վէմին վրայ հաստատուած հաւատաքով , պատասխանեց . «Դուն Քրիստոսն ես» : Հրեաները տակաւին նշան կը պահանջէին : Անոր եռամեայ գործունէութենէն և քարոզութենէն ետև իսկ չէին ուզեր համոզուիլ : Յիսուս բոնեց զանոնք իրենց կոռւանին վրայ և ցոյց տուաւ իրենց յամառ տարակոյսին պատճառը : «Ի՞նչպէս կրնաք հաւատալ» : Կրր ձեր կեանքը Աստուծոյ դէմ է : «Դուք չէք ուզեր գալ» : Եւ հոս կամքի մարզին մէջ կարդաց անոնց սա վերջնական մարտահրաւէրը . «Եթէ մէկը կ'ուզէ Աստուծոյ կամքը ընել» : պիտի գիտնայ թէ արդեօք իմ քարոզութիւններս կամ խօսքերս ճշմարիտ հն թէ ոչ :

Դրէք ձեր կամքը Աստուծոյ կողմը : Զանացէք ընել ինչ որ կը կարձէք թէ Անոր կամքն է , և ահա Աստուծոյ ձեզի լոյս պիտի տայ այնչափ արագ որշափ ուզեք դուք անոր մեջ բալել : Եէյլ Համալսարանի երկու մարդիկ որ այս սկզբունքը փորձի ենթարկեցին՝ լաւ օրինակ են այս երկու իրողութիւններուն :

Առաջինն էր Հորէյս Պուշնը , անցեալ սեղմնդեան հզօրագոյն միտքերէն-մին : Օր մը ան պարկեշտօրէն ի քնին առաւ իր տարակոյսները և հարցուց . «Զկա՞յ ճշմարտութիւն մը որու կը հաւատամ ես» : Այս , կայ . տարբերութիւն կայ ուղիղի և չուղիղի միջև : Ուղիղի սկզբունքը երբեք ինծի օրէնք ընտրած եմ

ես : Երբեք այս սկզբունքին պաշտպան կանգնած եմ : Ոչ , չեմ : Ուրեմն , հսս գործ մը ունիմ ես : Հոս պիտի սկսիմ : Եթէ Աստուծոյ կայ , ուղիղ Աստուծոյ է ան : Եթէ կորուսած եմ զԱյն անիրաւութեան մէջ , թերեւս պիտի գտնեմ իրաւունքի մէջ : Պիտի չօգնէ արդեօք ինծի , կամ թերեւս նոյն իսկ պիտի չյայտնութի՞ արդեօք ինծի : » Տարիներ յետոյ իր անձնական փորձառութեան վրայ խօսելով սապէս նկարագրեց զայն . «Արդ , վճռական վայրկեանն հասած էր : Ծունկի վրայ եկայ և ալօթեցի աղօտ Աստուծոյն , օգնութիւն ինդրելով որ ուղիղ կհանք մը սկսիմ : Հոգիս վերացաւ դէպ Աստուծոյ օգնութիւնը : Վերացայ և ես : Ամրոջ երկինքը պայծառացաւ իմ չուրջս : Կարծես նոր յաւիտենականութեան մը առաւօտն էր որ կը ծագէր : Լոյսի մէջ քայլ մը առնելով ուրիշ քայլ մը առնելու չափ հեռու կրցաւ տեսնել յառաջացեալ այդ դիրքէն : Ճշմարտութեան հնազանդելով և յաջորդ քայլն առնելով Աստուծմէ լոյս ստացաւ նոր քայլագոխի մը բաւոզ : Անգիտակցաբար ուզեց Աստուծոյ կամքը ընել , թէև ի սկզբան չզիտցաւ թէ կ'ուզէր : Քայլ առ քայլ ճշմարտութեան լոյսին հետեւեցաւ անձնական փորձառութեամբ , մինչև որ սկսաւ ճանչնալ կենդանի Աստուծոյ մը որ աղօթքի կը պատասխանէ և կինսաատու Փրկիչ մը որ մերքէ կ'ապատէ : Եւ Պուշնը էր որ գրեց «Յիսուսի նկարագիրը» : Քրիստոսի Աստուծութեան վրայ խօսող լաւագոյն կարծ գրութիւններէն մին այնպիսիներու համար որ տարակոյսի մէջ են :

Միւս մարդն ալ նոյն գոլէճէն էր : Գիշեր մը

կեցու բարեկամի մը քովլ, երբ իր կեանքը անորոշութեան մէջ էր : «Ես Քրիստոսի չեմ հաւատար : Այդ հաւատքն ամբողջովովն ենթակայական է ձեր մէջ, և ըստ : Բարեկամս անոր ուղղեց սա հարցումը . «Կ'ուղէ՞ք թողուլ մեղքը որու մէջ կ'ընդունիք թէ կ'ապրիք դուք : Եթէ համոզուիք թէ Քրիստոս Աստուծ է, թէ ձեր Փրկիչն է, պիտի նուիրէ՞ք Անոր ձեր կեանքը :» Մարդը կախեց իր գլուխը և ծախքն հաշուեց : Վերջապէս ըստ : «Ոչ, չեմ ուզեր: Չեմ ուզեր զայն լքանել Անոր համար, ոչ ալ ուեւ ուրիշի համար :» Աստուծոյ դէմ ելուծ կամքով մը կարծրացաւ անոր սիրտը և խոււարեցաւ միտքը : Տարակոյսը խոր անհաւատութեան փոխուեցաւ : Քանի մը տարիէն կնքեց խորտակեալ ու աւերեալ իր կեանքը, ցանկութեան, մեղքի և մահուան թաւալգլոր ընթացք մը : Եթէ մէշ կը չուզեր ընել, պիտի չգիտնայ :

Ի՞նչ ալ ըլլայ ձեր անցեալ կեանքը, ի՞նչ ալ ըլլան ձեր ներկայ տարակոյսները, Քրիստոսի սկըզբունքը բաւական է : Պարկելստօրէն պիտի փորձէ՞ք զայն անձամբ : Առ նոււազն առաջին քայլը առնելու չափ լոյս ունիք դուք : Կ'ընդունիք թէ տարբերութիւն կայ ուղիղի և չուղիղի միջեւ : Կ'ընդունիք թէ հրամայական պատճառներ կան ուղիղն ընելու համար : Ուղիղն ընելու պարկեցածիդ մը փութով պիտի ցուցնէ ձեզի թէ կարօտ էք ուղիղի չափանիշի, օրինակի, տիպարի կամ նպատակակէտի մը դէպ ուր պիտի ձգտիք, և ձերինէն աւելի մեծ զօրութեան մը, որպէս զի կարենաք այդ օրինակին հետեւիլ : Ի՞նչ է բարձրագոյն ծշմարտու-

թիւնը, բարոյական ամէնէն կատարեալ չափանիշը, ամէնէն գրաւիչ անձնաւորութիւնը, ամէնէն կատարեալ օրինակը դոր կը ճանչնաք դուք : Կարծեմ պիտի ընդունիք թէ Յիսուս Քրիստոս է : Եթէ Կ'ընդունիք զայս, Կ'ուղէ՞ք անոր վարդապետութեան ու օրինակին հետեւիլ ճիշտ այնչափ որչափ կը տեսնէք անոր ծշմարտութիւնը : Եթէ պիտի հետեւիք Անոր, պէտք պիտի ունենաք զԱյն ճանչնալու, և եթէ պիտի ծանօթանաք Անոր, պէտք պիտի ունենաք Անոր կեանքին պատմութիւնը կարդալու : Եթէ պարկեցտ էք, լուրջ պիտի ըլլաք այս ինդրին մէջ, Կ'ուղէ՞ք չորս աւետարաններէն մէկը կարդալ ծայրէ ծայր անհախապաշար միտքով և կիրարկել Քրիստոսիսկզբունքը : Կ'ուղէ՞ք օրէ օր այս կերպով կարդալ ծանր ծանր Դուկասու կամ Յովիաննու Աւետարանը : Եթէ հնագանդիք այն բաներուն զորս իբր ծշմարիս Կ'ընդունիք, զիրքը գեռ չմնցուցած, պիտի հաւատաք դուք : Կ'ընդունիք փորձի այս կոչը :

Կարգացէք Լեռան Դրայի Քարոզին երեք զլուխները և յիշեցէք Քրիստոսի վարդապետութիւնը : Կարգացէք Քրիստոսի վերջին ուղերձին երեք զլուխները (Յովէ. ԺԴ., ԺԵ., ԺԶ.) և յիշեցէք Քրիստոսի նկարագիրը, և յետոյ ասոնք միտք պահերով վերատեսէք Քրիստոսի պահանջումները լուսաբանուած ու ապացուցուած իր վարդապետութեամբ ու կեանքով : Կը յայտարարէ ուղղուկի թէ Ինք «Որդի Աստուծոյ» է և «Փրկիչ աշխարհի» : Կը յայտարարէ թէ «Կենաց Զուր է» մարդկային սրտին ծարաւը գոհացնող, «Կենաց Հայ» անոր

քաղցը յագեցնող, «Աշխարհի Լոյս» իբրև աղքիւր  
ճշմարտութեան: Ինք է Ճամբան, Ճշմարտութիւնը  
և Կեանքը այս աշխարհի մէջ փրկութեան համար,  
Յարութիւնը և Կեանքը դալու աշխարհին համար:  
Կ'ըսէ թէ Ինք Հօրմէն եկաւ Հոյը յայտնելու հա-  
մար և դարձեալ Հօրը զնաց, ուր կ'ապրի ու կը  
տիրէ Ինք, Յարուցեալ Քրիստոսը, ամէն իշխա-  
նութիւն առած երկրի ու երկնից մէջ: Ո՞վ է ու-  
րեմն այս: «Հապա ի՞նչ ընեմ Յիսուսը որ Քրիս-  
տոս կ'ըսուի:» Պիղատոսի նման պարաւոր էք  
լուծել այս հարցը:

Ամէն դարու և ամէն երկրի մէջ ձեր այս նոյն  
տարակոյմները և դժուարութիւնները և թերևս  
աւելին ունեցող շատեր գոհացուցիչ ու բանաւոր  
հաւատքի ճամբան բոնած են անձնական, կենսա-  
կան փորձառութեան ուրախարար վստահութեամբ:  
Կ'ուղէ՞ք դուք ալ միւնոյն փորձը կատարել: Ճիշտ  
ինչպէս որ էք, բոլոր ձեր տարակոյմներով ու դըժ-  
ւարութիւններով, կ'ուղէ՞ք կարգալ Աւետարան  
մը ծայրէ ծայր, ամէն օր փոքրիկ մտս մը միայն,  
աննախապաշտուր միտքով ու պարկեշտ սրտով, և  
կը փորձէ՞ք ապրիլ այն բաներուն համաձայն զորս  
ձեր խելքն ու խիղճը ճշմարիտ կը գանեն: Կ'ուղէ՞ք  
ջանալ Յիսուսի կեանքին ու վարդապետութեան  
հետեւ քայլ առ քայլ, ի՞նչ համեմատութեամբ  
որ կը շարժէ ձեզ:

«Եթէ մեկը կ'ուզէ անոր կամքը ընել, պիտի  
գիտնայ:»

2126



Գրքոյին մէջ յուզուած խնդրով շա-  
հագրպառւողներուն ջերմապէս կը յանձնաբարուին  
հետեւեալ զիրքերը .

	Դահ.
Հաւաքումն Վկայութեանց	20
Ներածութիւն Ա.	35
Ճ.	20
Ապացոյց ձևարտութեան	15
Հոգեւոր Երգեր հանդերձ եղանակօֆ	60

---

## Գին 5 դահեկան

**Մատթէոսիան Գրատուն, Պայպը Հառւս, Աթամպուլ**